



### 238. ՅՈՒՆՏԸ ՔՈՒՐ

Նիս ի նիս լի մին շէնամը նիս ի մին մարդ ու կընէկ։ Աղոթք շէտ քասիր ին նիս։ Ուրաց հէտա մին ցէխավ տօն ըն լա շինած մանջին ըպրէս։ Մարդը զինէս ի լա մէշէն խօշկ փէտ ըիրիս շէլակավ, փուղավը ծըխէս, մին քանէ շահի ում ըռէս, հաց ըռէս, շնկրթ ըռէս, բիրիս տօն, ըտէս ին լա, ցօրտ շնկրի վէրան խընէս, պըրծընէս, քօն նոն։ Աղուց նիս ի յօխտը ախշիկ։ Մին օր ալ կընէկի ըսէս ի մարդուն։ «Այ մարդ, աստի բէն չի նիլ, էթ աս ըխշէկէրանց տար կըրցրու, թա չէ աս օր չի, հօր մէք իք քիշիս։ Մարդը ըսէս ի. «Այ կնէկ։ խէլուք բէն իս ըսէս, ուգուց տանիլ իմ կըրցանիլ», կնէկի վիր ը ըռէս տանը մին խօր ալուր ը նիս, յօխտը պաղէն ի իփի՛ս, անքան աղէ ըռէս, հօր մին կուտուր օտուղը մին կոժ շուր ը խմէ։ Քիշէրավ քըշան ըխշէկէրանց ըսէս ի.

Կուտվիցէք, հօր ձիզ տընլասկան ըմ քաղաք, Ըխշէկէրքը ուրանց շնկրթարը սիզինիս ին, հուտաց նաս։ Հարի նընէս ի էռէշ, ըխշէկէրքը քամակը, զինէս ին։ Հօր էրաօրը ը դըռնիս, մէշամը նըստէս ին, հաց ըտէս։ Անց ը նաս մին խօր վախտ ըխշէկէրքը շէտ ծըրըվէս ին, ըսէս ին։ «Ա հէր ծարավ մէռնիս իք, հընարք արա, մէջ հէտա շնկր գիդէր։ Հէրնէն ալ դէս ը կուփիս, դէն կուփիս, շնկր չի գիդնիս։

Աղի շու գուշավ դժև ըն նոն մին մօծ դարձ, աղ դարձավը քիցիրինիս ին մին սարու գլօխ։ Հարի ըսէս ի.

—Աս պաղէնը թհկնիր ըմ ըրէս, շտէղ հօր պաղէնի հուտաց կա, ան տէղըն ալ ջնիր կան։ Պաղէնը թհկնիր ը նուա, ըխչէրըն ալ քըմակէն շըմվէս ին։ Պաղէնի գինէս ի դժկնամը կուփիվս մին քարու հուտաց նաս։ Ըխչըկէրթը գինէս ին տըսնիս հուշ մին ջուր ալ կա վուլ։ Աղջուց հարի վիր ի ըռէս չօմբաղը, տընգէս սարում գըլխում, ուրան շուխան ցիթիս վէրան, փափաղըն ալ դիրիս վէրան, ինքյի թուզ ըրէս գինէս։ Ըխչըկէրթը թըմաշ ըն ըրէս տըսնիս հօր ձերաց հէրը սարում գլխում հուտաց ը կահած, խաթըրջամ ըն նուա, մին խօր նըստէս ին դինջինիս, միր ըն նաս հըզէ նուև հօրնէրում կօշտը։ Նուա ին տըսնիս հէր չկան։ Աղ հօր տէսալ ըն դուդուխ ա, հէտ ըն դըռնիս նուա ան պաղէնի հուտաց կահած տէղը։ Օրը մըթնէս ի, ուղինիր վէրան պըրընէս ին քօն նուա։ Է՛հ, քօխցած, ծարավ մարդու քօն պա տանի՞լ ի, Մօծ քնիրի ըսէս ի՝ էկէք գնիզիք, տէսնիք հնիր գնիզի հօր փըռփըռա, անդուր մուրթիք օտիք։ Դուզիս ին մինակ փիստէկ ըխչըկա գուզըն ը փըռփըռէս։ Փիստէկ ախչիկի ըսէս ի. ՔՌուզիկնէր ջան, ինձ մուրթի մէք, զլօխնէս Խօրաթավ դիրիցէք ծընգանըս վէրան, ի՛ս քըթըվէմ։ Քնիրարի աղի ալ ըրէս ին։ Փիստէկ ախչիկի մին ձիքավը զլօխընը թըթըզէս, ան մին ձիքավըն ալ հուզը պըտըռէս։ Մին ալ տըսնիս ի ձիքի մին մօծ շօմէնչի վէց կուտուր ը ըրէս, նաս քնիրէրուն, ինքին ալ բնիթարի լըպրզուս։ Ըսկըսէս ի կամացկամաց տափը քանդիլի։ Թանէ գինէս ի շօմէնչի շէտ ը դիւս նուա։ Մին ալ ձիքի մըտէս ի մին ծակու մանջ։ Քնիրէրուն ըսէս ի, թրփէս ին վէրան ըսկըսէս ին ծակը լինիցանիւ։ Մին ալ տըսնիս ին մին փալաքյան ի իրվացալ։ Աղ փալաքանավը վիր ին նաս, գինէս գինէս, դայաղ ըն նուա դուրքու. գիռէ ին նաս, դուրքը բինվիս ի, մըտէս ին տըսնիս թավլա վա, ձիանքը մանշին կապած, զըրթ հա զըրթ ըտէս ին։ Ըսէս ին մինի թա գնիքէ ին ըտէս։ Զիքարնէն տընէս ին ախուռուն մանջը, տըսնիս ին գուած մին ին, հօր ձիանքը քիշմիշ ին ըտէս, շէտ շըլիզնէս ին, օմմէն մինի գիրգանուցնէն լիցիս ին, միս խընդիս ին դիւս գում, ջնիրն սան ին լիսիս։ Դիրի սասը մին խօր գինէս ին, տըսնիս ին ախպուր, մին դոյամշա ջնիք ըն խըմմէս, գինէս ուրաց տէղը նըստէս, ըսկըսէս շօմինչ ըտէս։ Աղի դըռնիս մին օր աղինք գինէս ին տէղը ջնիր խըմմէս, շօմէնչ բիրիս, ըտէս։ Աղ շուկումուկվիս ի մին ամէս։ Դու մէն ասիլ աղ տափուն տակէն թալվամը թաքավօրուն ձիանքըն ըն նիս։

Մին օր թաքավօրը նուա ի ուրէն թավլան ձիանքը ակ տա,

տըսնիս ի ձիանքը լրդարած ըն, շէտ ըշըդմիս ի ձիանց պահուղուն  
վէրան, ըսես ի.

—Աս խա՞ ձիանքը աստի լրդարած ըն, օքուտ չիս ըտըցնես,  
Զի պահուղը ըսէս ի. «Թաքավօրըս ապրած կէնա, ի՞ս ձիունց հինչ  
հըսէս ի նաև իմ, հուզ ը դիդիս բալթան քիշմիշի դիդանուղ կան.  
Հարկավօր ա ղարավուկ քաշիլ, գուղէրուն պըռնիլ, պատժիլ:  
Ըսկըսէս ին ղարավուկ քաշիլի, Միս ըոջի քիշէրի ղարավուլին  
տըսնիս ի դուրքը բէցվալ ա, մըսալ ըն յօխար ախշիկ, մինի մի-  
նուց նախշուու Միս հօր ըխշրկէրքը դինէս ին դիրի ձիանց ա-  
խուոր, գիրգինէրը ըծէս շօմէնչի խընդիս ին դիւս գուն գինէն,  
ըուշէնէրի կըտրէս ի, տընէս թաքավօրուն կօշտը, ըսէս.

—Թաքավօրըս ապրած նի, գուղարուն պըռնալ ըմ, բիրած  
ըմ կօշտը: Թաքավօրը ըսէս ի.

—Հօր ա, բիր կօշտըս: Ծխշրկէրաց բիրիս ի, թաքավօրը տըս-  
նիս ի հիլ ախշիկ յօխտը մարալ, Թաքավօրը հարցանք ը ըրէս.

—Դուք հու՞զ ըք, հիշտէդէն իք իկած: Ծխշրկէրքը ըսէս ին.

—Մէնք յոխտումըս ալ թէնրար ըք, մին քանիր մարդու ըխ-  
շրկէրք: Մէր հարի կըրէս շի լա մէզ պահի, մէր գլօխը խըլլալ  
ա ասալ տընես ի քաղաք, բիրալ ա տէղըս, մէք ալ շէտ ծրաված  
ըք լա, ասալ ա սարուն տակէն ջուր կա դինէցէք խըմէցէք, ի՞ս  
տէղըս ձիզ հուտաց ըմ նալ: Մին պաղաճ լա օնիք, ան թօլ ը  
տըվալ, ասալ աղ հիշտէդ հուտաց կա տէղը ջուր կան: Մէր  
պաղէնուն քըմակէն շըվվացալ ըք, պաղէնը հուտաց ը կացալ  
իկ ալ ըք տէսալ ջուր մուր լկան: Թըլաշ ըք արալ տէսալ մէր  
հէրը սարուն գըլխուն հուտաց ը կահած: Իկալ ըք տէսալ հէր-  
նէրքը շօմքաղը տընգած ա սարուն զիխուն, շուխան քիցած վէրան,  
փափաղը դիրած շօմքաղուն զըլխուն, ինքի դէհած, նըստալ ըք  
զունդա տըվալ: Էտնէ հօր մին խօր դինշէցալ ըք իկ ալ ըք պաղէ-  
ճի հուտաց կահած տէղը, ըսկըսալ ըք մըտածիլ: Հինչ արիք, համ  
ծարավ ըք, համ քիցած: Մէր փիստէկ քուրը մին ձիքավ նօրա-  
թավ զլօխնէրքս լա քըթըվէս, ան մին ձիքավը հուղը պըտըռէս: Սհմթա  
մին շօմէնչ ի դիդալ, էտնէ էրկուսը, իրիթի ու սկսալա  
շտանիլը. մին ալբրդան մին մօծ ծակ ը բէցվալ: Ան ծակը քան-  
դալ ըք լինիցրալ, մին ալ տէսնիք մին փալաքան ը իրվացալ:  
Աղ փալաքանավը վէր ըք իկալ, դիւս իկալ ձիանցը թավլան:  
Տէսալ ըք հօր ձիանքը ըտէս ին: Մէր անդիք իք դիդէցալ հօր ձի-  
անքը գուրէն ին ըտէս, համա հօր ձիքնէրքս կուխալ ըք ախուոր,  
տէսալ ըք հօր շօմէնչ ի. շէտ ըըըխացալ ըք, օմմէն մինիս մին

զիրդ շօմէնչ իթ լիցցալ, տարալ կէրալ, Օմմէն օր ալ տընէս իթ լա-  
մին ամէս տարալ ըթ, մինչև հօր ասոնք ձիր ղարավուշին մէզ  
պըռնալ ա: Թաքավօրը ըսէս ի.

—Իս տըսնիս իմ, հօր դուք անմէջ կույսար ըթ, ձիզ պատիժ  
շիմ նաս, աղ գուղէթոն լի, քօխցած ըթ լա, տարալ ըթ կէրալ, ձիզ  
հալալ նի: Փիստէկ ըխչկանը ըսէս ի.

—Թի վիր ըմ ըսէս ինձ կնէկ: Ան մին ըխչկերանց ալ ըսէս  
ի՛ ձիզ ալ մարդու իմ նալ իմ նազիր-վազիրներուն: Ըխչկերքը  
ըսէս ին մէք հօժար ըթ: Ըսկսէս ին հըրսանէքի, բիրանդի յօխառը  
հըրսանէք: Ձօխառը օր, յօխառը քիշէք հըրսանէք ին ըրէս, ըտէս,  
խըմէս, քէփ ըրէս: Հըրսանէքին էտնէ թաքավօրը ըսէս ի.

—Դուք կարի՞լ իթ նիշէնց տաք ձիր շէնը, ի՛ս մարդ ըմ դուր-  
կիլ դինէն ձիր ծնօղնէրուն ալ բիրիլ, իմ պալատամըս ապրիլ ինտ  
Մօծ ախչիկի ըսէս ի ի՛ս կարիլ իմ նիշէնց տամ: Թաքավօրը աղ  
ախչկանը դիրիս ի ոնքն մարդուն հէտ, մի հիցցուն ալ ձիավուր  
զորք, հըզէ ցիթիս դինէս ին, ըխչկերաց հօրը մօրը դիրիս ձիանց  
վէրան բիրիս: Աղուց տընէս ին համամ, լըղըթընէս, թազա շնիր-  
թար սիզէց նաս, բիրիս պալատը: Ագ խէղճ քանիրնէն տանչան-  
չէն ըզըդվէս ին, բախտավար ըպրէս մինչէվ մահ:

